

## ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՒ ԿՈՎԿԱՍԵԱՆ ԳՈՐԳԵՐԸ



Վերջերս Ս. Խ. Հանրապետութեանց Միացեալ Նահանգաց վաճառականական ներկայացուցչական տունը (Amtorg) սկսաւ հրապարակ հանել մեծ քանակութեամբ նոր շինուած հայկական, կովկասեան և Պուխարայի գորգեր։ 1933ի ամառը նիւ Եորք գանուելով այցելեցի անոնց գրասենեակը եւ հաճոյքը ունեցայ ծանօթանալու լ. Գարամեան անուն դարարացի Հայու մը որ Սովեթական այդ Ամբորկ Տան նիւ Եորքի գործերու ճիւղին վարիչն էր։

Համակրելի եւ ազնիւ այս Հայը ձեռնհասօրէն կը վարէր իր պաշտօնը։ Մեծապէս հետաքրքրուեցաւ հին հայ գորգերու գծարուեստով։ Դժբաղգարար տեղւոյն վրայ իրեն գոհացում չկրցայ տալ։ Սակայն ինքն ազնիւ եղաւ ըսկու որ իր ցուցմունքներուն վրայ եւ Հայաստանի պետական մարմիններուն օժանդակութեամբ կ'աշխատէին հոն վերականգնել հին հայ գորգարուեստը, նոր միջոցներով եւ հին արուեստով։

Ձեռնարկը խիստ կարեւոր է եւ կը ռնայ շահարեր ըլլալ։ Հայաստանի կառավարութիւնը իրապէս ծափահարելի է որ լրջութեամբ եւ զգուշութեամբ գործին ձեռք զարկած է։ Հոս իմ նպատակս է ցոյց տալ որ անոնց այս սկզբնական փորձերը որքան յաջողած են, եւ ընել կարգ մը քննադատութիւններ, որոնք կրնան օգտակար ըլլալ այս նորա-

մշակ ճարտարարուեստին։ Սակայն նախ հոս կ'ուզեմ ամփոփել ինչ ինչ ճարտարարուեստական տեղեկութիւններ Հայաստանի (այժմու պետական սահմաններով) գորգաշինութեան մասին։

Անցեալին, շատ հին ժամանակներէն ի վեր, կովկասահայաստանի մէջ Հայերը գորգ կը գործէին։ Արար Իան-Հաագալի վկայութեան համաձայն՝ Դուինի մէջ թ. — Ժ. դարերուն առաջնակարգ գորգեր կը գործուէին, որդանով (Քիրմիզ) կարմիր, սաֆրանով դեղին, ևն. ներկուած։ Գորգարուեստը աւելի կամ նուազ յաջողութեամբ շարունակուեցաւ Հայոց կողմէ, ինչպէս եւ տեղացի միւս ցեղերուն, որոնք սակայն պատմական տուեալներով կը հաստատուի որ բացարձակապէս հայ մշակոյթի ազդեցութեան տակ էին։ Իպն-Հաագալ կը հաստատէ, օրինակի համար, որ Արտեպիլի մէջ իսկ (Պարսկաստան) Հայերէն կը խօսէին բնիկները թ. — Ժ. դարերուն։

Կովկասի գորգագործները Հայոց մշակութային առաջնորդութեամբ արհեստի եւ արուեստի ինքնուրոյնութիւն մը ստեղծեցին որ մինչեւ այսօր տիրապետող է։ Հայոց իսկ գործած գորգերէն զատ կովկասեան րոլոր այլ ցեղերու հիւսած գորգերուն մէջ։

Մեծ պատերազմէն առաջ յիշուած Քաղաք, Քաղըիստան, Շիրվան, Կէնձէ

(Գանձակ), Շամախ (Սումաք), Քուպա, Զէրքէղ, Զիչի, եւն՝ գորգերու տեսակները անվարան կրնանք հայկական դասակարգին մէջ զնել, Ղարաբաղներու, Քարաճաներու հետ: Թէեւ բոլոր այս գորգերը հիւսուածքի, գոյներու եւ գծագրութեանց առանձնայտկութիւն մը ունին, սակայն անուրանալիօրէն անոնք նոյն մշակոյթի, նոյն հասկացողութեան արդիւնք են, տեսակ մը փոփոխակներ նոյն գաղափարներուն, նոյն ըմբունմանց, նոյն արտայայտութեանց նոյն իսկ արհեստը, պահելով իր ընդհանուր եւ գլխաւոր գծերուն մէջ կապակցութիւնը, գարձեալ ունի նկատելի սակայն ոչ իրարու խորթ նմանութիւն: Երկար պիտի ըլլայ այս մասին փաստարկել հոս, որով այսքանով կը շատանամ. սակայն աւելցնեմ միայն որ կովկասեան (ըստ իս հայկական) գորգերը բոլորն ալ հիւսուած են բուրդյատակի վրայ բուրդ կապերով. բամպակ եւ բուրդ բնաւ չէ գործածուած, ինչպէս Պարսկաստանի գորգերուն կամ Արեւմտեան Փոքր Ասիոյ գորգերուն մէջ: Ասիկա շատ յատկանշական է, քանի որ հնագոյն ծանօթ հայ գորգերը նոյնպէս միայն բուրդէ էին: Երկրորդ՝ գորգերուն չափերը փոքր են կամ նեղ և երկար, մինչ թէ՝ պարսիկ եւ թէ՝ փոքրասիական գորգերը ունին առհասարակ ամէն տեսակ շափէր՝ հին թէ մերձաւոր ժամանակներէ:

Իսկ գծագրական տեսակէտով օտար ազգեցութիւնը, ինչպէս պարսիկը կամ փոքր-ասիականը, քիչ է եղած կովկասեան գորգերուն մէջ, մինչ կովկասեան գծածեւեր ազգած են միւս տեսակի գորգերուն վրայ:

Այսպէս ուրեմն հին, նշանաւոր եւ իր անցեալին մէջ որոշ գծերով ճարտարարուեստ մըն է որ Խորհ. Հայաստանի կառավարութիւնը կ'ուղէ վերամշակել: Մինչեւ մեծ պատերազմին սկիզբը շարունակեց իր գոյութիւնը կովկասահայ գորգաշինութիւնը, որ սակայն աննը-

պաստ եւ ժամանակաւոր պայմաններուն տակ ստիպուեցաւ պահ մը կանգ առնել, մինչեւ որ երկիրը քիչ շատ իր բնական վիճակը ստացաւ, եւ ահա 1922ին հայ կառավարութիւնը իր ուշադրութիւնը դարձուց գորգաշինութեան ճարտարարուեստին վերաբարձման:

Իրաւ է որ 1926էն սկսեալ Հայաստանէն գորգեր արտածուած են, այլ սակայն ատոնք հին արդիւնարերութեան արդիւնք էին, որոնք բերուեցան եւ արտասահմանի հրապարակներուն վրայ, մասնաւորապէս Անդլիա եւ մանաւանդ Միացեալ Նահանգներուն մէջ, գրեթէ աներեւակայելի՝ աժան գներով ծախուեցան: Այդ հին արտադրութեամբ հայակովկասեան եւ թուրքեստաննեան տեսակի գորգերը այժմ շատ հազուագիւտ են եւ սուզ:

Իսկ բուն տեղական արտադրութեանց նկատելի արտածումը Հայաստանէն՝ սկսաւ 1929էն վերջ: Հ. Ա. Կ. հանրապետութենէն 1000 սուրլի (անուանական 500 տոլար ոսկեղբամ) իրը հիմնադրամ տրամադրուած է Տնայնագործական Համագործականին որ ձեռք զարկաւ գորգարուեստին վերակազմակերպութեան: Ինծի ծանօթ է միայն մէկ անուն՝ իրը գորգարուեստի մասնագէտ, Հ. Արքահամովիչ:

Հետզհետէ Քարաքիլիսէի, Երեւանի եւ իջեւանի մէջ դասընթացքներ սկսան գորգարուեստի մէջ կրթելու համար Հայուհիները. ըստ իս այդ ձեռնարկը՝ աւելի եղած էր զանոնք առաջնորդելու համար ընդհանուր արտադրական ուղղութեամբ մը, քան թէ զանոնք գորգարուեստին մէջ կրթելու, քանի որ կովկասի մէջ գորգահիւս Հայուհիները բաւական խոշոր թիւ մը կազմելու էին:

Նոյն ատեն Երեւանի մէջ հաստառուեցաւ բուրդի զտարան եւ մանարան, ներկարան եւ գորգերու քիմիական լրացարան (այս վերջնոյն մասին աւելի վերջը՝ մասնաւորապէս), բոլորն ալ

օժտուած գերմանական մեքենաներով։ Խոկ 1929ին ի վեր ներգաղթող Հայերուն մէջ անշուշտ կային գորդի արհեստաւորներ արեւմտեան Փոքր Ասիոյ զանազան կողմերէն, նաեւ Սերաստիայէն, եւ ատոնք Պ. Ա. Զապանեանի մէկ նամակին համաձայն գորդի հորերով նոր Սերաստիոյ սրահին մէջ գորդ կը հիւսեն։ Դարձեալ ինծի զրկուած կարօն մը Եղիպտոսի Արեւէն՝ (գժբաղդարար անթուական) կը տեղեկացնէ որ Երեւանի մէջ տասը նոր թէզիեաներ (հայացնենք այս անձունի բառը եւ հոր կոչէնք) սարքաւորուած են։ Նոյնպէս Մարտունիի մէջ 8 հոր եւ 25 գործաւոր կայ։

1932ին սակայն միայն 9050 խորանարդ մեթր գորդ կարելի եղած էր պատրաստել։ Գժբաղդարար ասկէ զատ միւս տեղեկութիւնները զոր ձեռքի տակ ունիմ՝ միայն ծրագիրներ են եւ նպատակներու մասին կը խօսին, որոնք առաջժմ նիւթիս համար արժէք չունին։

Քարաքիլիսէի հորերն են որ գլխաւորակէս արտադրած են, որոնք 1929ին հաստատուեցան։ Ունին 44 գորգագործուհիներ, որոնց վարժապետուհին է Եղինէ Երանոսեան, եւ լաւագոյն աշակերտուհիներէն կը յիշուի Սաթենիկ Դաւթեան։ Քարաքիլիսէի գորգագործարանը 29 խ. մեթր աւելի գորդ արտադրած է 1933ի ծրագրէն որ 400 մեթր էր։

Հոս ժամանակը եւ առիթը կը սեպեմ խօսերու համար փոքր յուսախարութեան մը մասին։ մանաւանդ որ կ'ուզեմ դիտողութիւնս յաշնել ուշագրութեանը Հայաստանի պատկան մարմիններուն, մասնաւորաբար Լուսժողկոմատին որուն իրաւասութեան տակ կ'իյնայ Հայաստանի Կուլտուրայի Թանգարանը։

1931ին Հայաստան իմ այցելութեանս ժամանակ նպատակ եւ ակնկալութիւն ունէի մասնաւորապէս հայ յի-

շատակարաններով եւ տարեթիւով գորգեր փնտուել։ Մանաւանդ կ'ակնկալէի որ Թիֆլիզի վրացական պետական Թանգարանին մէջ եւ մասնաւորապէս Երեւանի հայ Թանգարանին մէջ գորգեր գտնեմ եւ մանաւանդ թուագրեալ հին հայ գորգեր։ Ազնիւ բարեկամս Ստ. Լիսիցեան, այն ժամանակ Թանգարանին վարիչը, յայտնեց որ գորգերու բաժին մը չկայ, այլ սակայն կային գորգեր որոնք սրահի մը մէջ մթերուած էին։ Սիրայօժար ցոյց տուաւ խել մը գորգեր որոնք զիս յուսախար ըրին։ Նոյն յուսախարութիւնս կրկնուեցաւ կջմիածին երբ Գարեգին Արքազան Յովսէփինանը ինծի եկեղեցւոյ գանձը ցոյց տըւաւ։ Գորգերը, կը ցաւիմ ըսել, հեռու էին կջմիածնայ հնութեան վայել ըլլալէ, մինչ ժի. դարուն բազմաթիւ ուղեւորներ, Շարտէն, Թավերնիէ, Թուրնֆօր, կը յիշէին հոն գանուող նուրբ ու ճոխ գորգեր։ Լիսիցեանի հետ խօսակցութեանս ատեն շեշտեցի գորգերու հաւաքածոյի մը կարեւորութիւնը։ արդիւնքը չեմ դիտեր թէ ինչ եղաւ։

Հայաստանի մէջ՝ ամէն տեղէ աւելի՝ կարեւոր է Հայկական գորգերու (նաև հիւտածեղէններու) հաւաքածոյ մը։ Բան մը որ ցարդ կը սակսի։ Կառավարութիւնը լիազօր է։ որով պատճառ մը չկայ, որպէսզի Հայաստանի մէջ հիւտուածեղէններու եւ գորգերու հաւաքածոյի մը գոյութիւնը չպահանջնենք, Երեւանի Թանգարանին միւս հաւաքածնց կից, որպէս են երաժշտական իրերու, տարազներու, ոսկերչական առարկաներու հաւաքումները։ Անտարակոյս, Հայաստանի այժմու կառավարութեան լրջամիտ, մշակութասէր վարիչները անտես պիտի չառնեն բանուորական Հայութեան արտադրութիւնները որպէս են գորգերը եւ զանոնք հաւաքելով պատշաճ կարգադրութեամբ Թանգարանին մէջ մնայուն և պատուաւոր տեղ մը պիտի տան։ Հայաստանի մէջ գորգերու եւ

հիւսուածեղիններու հաւաքածոյ մը, ձեռնհասօրէն կատարուած, մեծասէս օգտակար կրնայ ըլլալ գորգարուեստի զարգացման եւ ժողովրդականացման համար։ Անոնց ցուցադրութեամբ եւ դասախոսութիւններով հետաքրքրութիւն եւ սէր կը վերաբարձուի Հայաստանի քաղաքացիններուն մէջ, եւ մեր այդ չափազանց կարեւոր այլ եւ շատ տուժած ճարտարարուեստը աւելի ընդարձակ չափերու վրայ կը տարածուի եւ ա'լ աւելի արդիւնաւոր կ'ըլլայ։

×

Նիւ Եորք Ամբորկ այցելութեանս ատեն Լ. Գարամեան ազնուօրէն ինծի ցոյց տուաւ նոր արտադրուած գորգերէն։ Անոնք մասամբ յաջող են, զոհացուցիչ՝ այժմու հրապարակին պահանջներուն համար, սակայն քննադատելի շատ կէտեր ունին, զոր անվարան յառաջ պիտի բերեմ, խորհելով որ Հայաստանի կառավարութիւնը ատոնց հրապարակաւ արտայայտութիւնը նկատի առնելով այս քննադատութիւններս պիտի ընդունի իրր բարեկամական գիտողութիւններ, ի շահ եւ ի նպաստ երկրին արտադրականութեան զարգացման եւ տարածման։

Քննադատութենէ առաջ՝ ըսեմ որ Ամբորկի մօտ տեսած նմոյշներս իրապէս հայկական-կովկասեան գծածեւերուն վրայ հիմնուած, շատ անդամ ալ ուղղակի անոնցմէ օրինակուած արտադրութիւններ են։ Սակայն արհեստական կերպով անոնք կը տարբերին։ Բանուածքով կակուղ են, առէջքները (Warp) բամպակ, գոյները ոչ կենդանի եւ ոչ ալ հայակովկասեան, եւ մանաւանդ լուացուած են։ Լուացուածը հոսջուրով լուացուած չի նշանակեր այլ քիմիական բաղադրութեամբ լուացուած։

Հոս երկու խօսք այս լուացումին մասին։

Հին ատեններն ալ արեւելեան գորգերը կը լուացուէին թեթեւ կրաջութով մը. յետոյ տաք արդուկով՝ կ'արդուկուէին ալ, գորգերուն տալու համար փայլունութիւն մը բուրդի խաւին, նոյն ատեն ալ քիչ մը պոռոտ գոյները մեռցնելու, մարելու համար։ Այս կերպ լուացում իրապէս կը վնասէր գորգին քիչ մը։ Արդ՝ մեծ Պատերազմէն վերջնիւ Եորքի գորգ ներածողները երր սկսան չինական եւ պարսկական գորգերու առեւտրականացած արտադրութեամբ հրապարակը ողողել, այդ անձահ արտադրութիւնները աւելի հեշտի ծախելու համար սկսան գործածել զանազան գաղանի քիմիական բաղադրութիւններ իրենց լուացքներուն համար։ Բաղադրութիւններ, որոնցմէ ծանօթ են քննօրայտ աֆ լայմ, Օքսալիք ասիս եւ թէեւ անհաւատալի կերպով փայլ կու տային գորգերուն, այլ սակայն նոյն ատեն գորգերը կը փացնէին եւ բոլորովին գունաթափ կ'ընէին, այնպէս որ ստիպուած կ'ըլլային վերստին ներկել ձեռքով, իրր թէ գորգը նկարէին։

Ամբորկի մօտ տեսած գորգերս ալ դժբաղդաբար լուացուած էին, թէեւ ոչ վերստին ներկուելու չափ լուացուած։ Լուացուած այս տեսակի ապրանքն էր որ 1929էն վերջ եռապատիկ անկում կրեց։

Ուրեմն որոշ է որ Հայաստանի կառավարութիւնը սիսալ ուղղութեան կը հետեւի, եթէ մնայուն փնտուուած հրապարակի ապրանք կ'ուզէ հայթայթել, արտադրելով գորգեր որոնք կը լուացուին կամ պէտք է որ լուացուին քիմիական կերպով։ Ինծի համար, անկեղծօրէն ըսեմ որ Արեւի կտրօնին մէջ տրուած լուրը թէ «Առաջին եռամսեային պիտի բանի նաեւ գորգերու քիմիական լուացքատունը», վրդովեցուցիչ էր։ Կովկասահայ գորգերը, նաեւ արեւելեան գորգերը ընդհանրապէս, իրենց համբաւը շահեցան ոչ թէ կեղծուած կամ լուացուած ըլլայնուն, այլ հարա-

դատ ըլլալնուն համար։ Լուացուած ապրանքը չի պահեր իր տոկումութիւնը, բուրդը կը կորսնցնէ իր բնական իւղը եւ չորսնալով կը փճանայ։ Հայաստանի մէջ կան կարող քիմիագէտներ եւ անոնց կ'իյնայ ապացուցանել իմ ըսածս (որ հոս ընդունուած է ամենէն կարող հեղինակութիւններէն իսկ)։

Իսկ այժմ անցնինք միւս գիտողութիւններուս։

Արեւի կտրօնին մէջ՝ (եթէ արուածը ձրի տեղեկութիւն մը չէ, առանց որ եւ է հիմքի) կ'ըսուի որ «Հայաստանի զորդի գործարանը յաջողեցաւ վերականգնել մասնաւոր տեսակ դորդերու արտադրութիւնը, որուն գևադանիքը կորսուած էր քանի մը դար առաջ։ Այդ տեսակ զորդերէն մնացած փոքրաթիւ օրինակներ պահուած կը մնան Եւրոպայի թանգարաններուն մէջ եւ շատ սուղ կը գնահատուին»։

Արդ՝ ճշգենք թէ նախ Եւրոպայի թանգարաններուն մէջ պահուած սուղ կ գնահատուած զորդերը այդպէս են որովհետեւ հին են, եւ այդքան։ Իսկ զորդերուն կորսուած գաղտնիքը միայն զոյներուն պատրաստութեան գաղտնիքն է։ Բան մը որ սակայն չեմ կարծեր թէ Հայաստանի կառավարութիւնը ձեռք բերած ըլլայ գեռ. գոնէ իմ տեսած նմոյշներս այդպիսի բան մը ենթադրել չեն տար. իսկ այն լուրը որ Հայաստանի մէջ «քիմիական լուացքատուն»ի մը մասին կը խօսի, ինքնին կը հերքէ արդպիսի գաղտնիքի մը (հին ներկերու) Հայաստանի մէջ գտնուած եւ հետապնդուած ըլլալը։ Ինչ որ Հայաստանի կառավարութիւնը կրնայ ընել, սա է որ ան կրնայ ընդօրինակել հին գծածեւր, ինչ որ ըրած ալ է։ Սակայն այդ ձիւղին մէջ ալ ան քննադատուելու սկզբ ունի։

Անտարակոյս ամէն բանէ առաջ ուրախառիթ է որ նախ Հայաստանի կառավարութիւնն է որ կը ձեռնարկէ գոր- (Բ. տարի թիւ 9, էջ 28)։ Նախ եւ առաջ

գերու հին գծածեւերու մշակումը, բան մը որ թուրք կամ պարսիկ կառավարութիւնները նկատի անդամ չեն առած։ Իսկ Հայաստանի կառավարութիւնը իր ազագուն միջոցներով քիչ շատ յաջողութեամբ յառաջ տարած է։

«Հայ Վաստակ» «Խորհրդային Հա-




Պատկ. 1

Հայկական Քուպա

յաստան»ի Օգոստոս 14ի թիւէն առնելով կը գրէ. «Գորդի այս նոր տիպը մասմբ փոխ առնուած է Ղարաբաղի, Լոռիի եւ Գանձակի գծադրութիւններէն»։

ըստ իս սխալ է գորդի զանազան գծառներ իրար խառնելով համադրել նոր տիպի կամ տիպերու մէջ։ Գորդը իր գծագրութեամբ ցոլացումն է արտադրեալ վայրին գեղարուեստական հասկացողութեան, կարեւոր ազգագրական նիւթ է, եւ իր գծաճեւի տարբերութեան



Պատկեր 2  
Հայկական Սումախչա

պատճառաւ ստացած առանձնայատկութիւնը զայն ըրած է գեղարուեստական - պատճական իր մը։ Ինչպէս որ չենք կրնար՝ օրինակ՝ աւանդավիճակի մը զանազան տարբերակները ի մի խառնել

եւ այդպէսով ամբողջութիւն մը կադմել. աստով վէպին համն ու չնորհքը կը կորսուի, անձանաշելի, անարժէք կոյտ մը կ'ըլլայ, զուրկ իսկական արժէքէ. նոյնպէս գծարուեստի տարբեր տիպեր իրար խառնելով (ոչ բնական միջոցներով) մննք փնացուցած կ'ըլլանք այդ արուեստին կամ արուեստներուն առանձնապէս տալիք արժէքը։ Այսօր գոյութիւն պիտի չունենային զանազան տարրեր եւ նոյնքան կարեւոր ու արժէքաւոր գորգերու օրինակներ, եթէ առոնք ժամանակին զիխաւոր վարչութեան մը տակ իրար խառնուած եւ այդպէս ներկայացուած ըլլային։ Պարսիկը իրացուցած պիտի ըրար Հայուն արուեստը, կամ անմշակոյթ թուրքը ինքը միակ տէր պիտի ներկայանար բորբին։

Սակայն բարերազդարար խառնուրդները ընդարձակ սահմանի վրայ չեն կատարուած, զրեթէ նմանօրինակ գորգերու գծաճեւերը ջանացած են իրացու համազրել, թէ չափաւոր կերպով՝ սակայն զարձեալ խճողում յառաջ րերելով։ Լաւ է որ գարերու փորձառութեամբ իրարմէ անջատ գոյութիւն ունեցող այս գծաճեւերը մշակուին անջատ կերպով, այլապէս ծիծաղելի պիտի ըլլար զաննք ուրոյն չըջաններու անուններով անոււանել։ Հայաստանի կառավարութիւնը իր շահուն համար իսկ սահպուած է խղճամիտ ըլլալ ընդունուած եւ արդէն յաջողութիւն գըտած գծաճեւերը իրար չխառնելու, եւ այսպէս արտասահմանեան ճաշակները չխաթարելու, եւ Հայաստանի գորգերուն տալու մնայուն հրապարակ մը։ Հայկական կամ արեւելեան գորգերուն արժէքը եղած է՝ անոնց զրեթէ վիպական կազմութիւնը, անցեալը, եւ այդ իսկ պատճառաւ ո եւ է ոտնձգութիւն կրնայ ճաշակները անզարձօրէն խաթարել եւ այն արտակարգ սէրը որ գոյութիւն ունի ի նպաստ հին արեւելեան գորգերուն կրնայ չքանալ, եւ օտարը կը


սկսի ինքզինքը գոհացնել իր երկրին յատուկ գետնի ծածկոցներով, այդպէսով պատճառելով մեծ վնաս արեւելեան գորգերուն:

Անտարակոյս գծագրող մը կընայ զանազան շրջանի գծագրութիւնները համագրել եւ յաջող խառնուրդ մը կազմել: Սակայն այդպիսի խառնուրդ մը չէ կարելի իրը Շամախի, Քուպայի, Քաղաքի կամ Ղարաբաղի գորդ ներկայացնել, այլ նկատել այսինչի կամ այնինչի գորդ: Եթէ Հայաստանի կառավարութիւնը կ'ուզէ նմանօրինակ նորերեւոյթ փորձ մը ընել, այն ատեն ըսելիք չունիմ: Սակայն այդ գորգերը հին անուններով (տեղի, գաւառի, շրջանի) ներկայացնել սխալ է եւ նոյն խսկ վնասարեր. քանի որ Հայաստանի կառավարութիւնը միայն չէ որ գորդ կ'արտադրէ, այլ ուրիշ երկիրներ ալ, որոնք մը քաղաքական ամէն միջոցի կընան դիմել եւ վերի արդար պատճառարանութեամբ վարկարեկել հայկական գորգերը:

Ես կը նախընտրեմ, օրինակ, Խաղախի զանազան գծածեւերը յաջող կերպով համագրել քան թէ զանոնք խառնել Ղարաբաղի կամ կէնձէյի գծածեւերուն հետ: Հայաստանի կառավարութիւնը կընայ զանազան գծածեւերու խառնուրդով, կամ նոյն խսկ բոլորովին մտացածին նոր գծածեւերով գորգեր պատրաստել եւ անոնց տալ նոր անուն մը, օրինակ «Երեւանի գորդ», «Մարտունի գորդ»: Սակայն այդպիսի փոփոխութեան մը Հրապարակին վրայ դտնելիք ընդունելութիւնը եւ քաջալերութիւնը կը մնայ խնդրական: Փոքը Ասիոյ Յոյները Թուրքիայէն Յունաստան անցնելով՝ նոր գորգերու տեսակ մը ստեղծեցին: Նոյնը կատարեց ասկէ 45 – 50 տարի առաջ Փոքը Ասիոյ մէջ Հաստատուած Ամերիկեան Oriental Carpet Manufacturing (O. C. M.) ընկերութիւնը. ատոնց հասցուցած գորգերուն տեսակն ու համբաւը սակայն վաղան-

ցիկ եղաւ եւ ժամանակաւոր:

Ես նպատակայարմար չեմ դտներ հին անունները եւ ձեւերը լքել եւ նորերու սկսիլ: Այն ահագին ձրի յայտարարութիւնը եւ գեղարուեստական փորձառութիւնը զոր հինները ունէին եւ կուտան մեզի, առաւելութիւն մըն է զոր նորերը երկար գոյութենէ մը վերջ միայն կընան շահիլ:



Պատկեր 3

Հին հայ բոչնազարդ գորգ

Նորի փորձ մը դուցէ յաջող ըլլայ, սակայն կընայ եւ չյաջողիլ: Եւ վերջին պարագային շատ աւելի աղետալի կըրնայ ըլլալ քան ինչ որ կը կարծէ գորգի Հրապարակի մասնագէտ չեղող մը:

Հայաստանի գորգարտաղբութեան վարչութիւնը պէտք է որ նկատի առնէ բազմատեսակ գորգերու, գծածեւերու

ասոնք եւ փոխանակ գեղարուեստական իրականութենէն հանելու եւ աւանդականութենէն զրկելու հայկական գորգերը, ընդհակառակն ա'լ աւելի խորունկ կերպով ատոնց վերամշակման հաւատարմօրէն հետեւելու է։ Ստացուելիք արդիւնքը արդէն ինքնին կը բաւէ գեղարուեստին զարգացման եւ նկատելի արտադրութիւն մը ըլլալուն։ Ուրեմն



Պատկեր 4

Հին հայ վիշապագորգ

տարրերակներով, հաւատարիմ բնատիպարներուն արտադրութիւնը միայն ցանկալի է, եւ օտար հրապարակին վըրայ անմըցելի (1)։


(1) Գարակէօղեան տունը իր մեքենայով շինուած տեղական գորգերուն համար հաւատարմօրէն գործածեց հայ վիշապ (ԺԴ. գորեան) գծածեւերը։

Շատ աւելի կրնամ ծանրանալ այս կէտերուն վրայ, սակայն առ այժմ ոչ ժամանակ եւ ոչ ալ պէտք ունիմ արդէն ըսածս աւելի ընդարձակելու։ Միայն աւելցնեմ որ Հայաստանի կառավարութիւնը գորգի արտադրութեան մէջ պէտք ունի ոչ թէ խալիթի, միայն առուծախ գիտցող, հայ կամ օտար, հրեայ կամ ամերիկացի խորհրդատուներու, այլ բառին բուն նշանակութեամբ մասնագէտ, փորձագէտ եւ գեղարուեստագէտ գորգագէտներու, որոնք եթէ վաճառականական հասկացողութիւն ալ ունենան՝ ա'լ աւելի նախընտրելի կրնան ըլլալ։ Միայն այդ կերպով մնայուն հրապարակ կարելի է ստեղծել։

\* \* \*

Լ. Գարամեան զրքոյկ մըն ալ զրածէ Ամբորկի հրապարակ հանած գորգերուն մասին, անգլիերէն լեզուով զրքոյկ մը որուն մէջ գունաւոր եւ սեւատիպ նկարներ ալ կան։

Նախարանին մէջ խօսք կ'ըլլայ հայկական գորգերու մասին, «որոնք զանազան աղբիւրներէ յառաջացած զըշածեւերով կը հիւսուին»։ Ասիկա սխալէ։ Հայկական գորգերը հայկական են միայն այն ատեն երբ հայկական աղբիւրի կամ հասկացողութեան գծածեւերով կը հիւսուին։ Եթէ երբեմն անոնք հայէ տարրեր հիւսողէ ալ հիւսուած ըլլան, գարձեալ կը մնան հայկական։ Ուտարակոյս հայ գծածեւերու մէջ կարելի է գտնել զանազան օտար աղղեցութեան նմոյշներ ալ, ընդելուզուած բուն հայ գծածեւերուն, սակայն ատոնք զարձեալ կը մնան (վերապահումներով) հայկական։ Ուրեմն սխալ է Armenian Kuban անուաննել գրքոյկին էջ 13ի գունաւոր նկարը (հոս նկ. թիւ 1) որ ամբողջութեան մէջ հայկական կամ Քուպայի ոչինչ ունի, գծագրութեամբ, շարադրութեամբ զուտ պարսկական է, ներ-



Պատկեր 5

Գոհարեան բարեպահ հայկական գրքու ժէ դարս

digitised by A.R.A.R. @




Պատկեր 6

Գոհարեան տիպոգրի հայկական գործ մի. դարու

digitised by A.R.A.R. @

կայացնելով Հերաթի կամ Ֆերադանի անուամբ ծանօթ գծաձեւը (Ամերիկացւց Ֆիշ տէզայնը՝ տերեւներուն ռուկի նմանելուն համար): Կեղրոնը իր գոյնով, հասարակ է պարսկականին, ասոր նով՝ յատուկ է պարսկականին, ասոր



Պատկեր 7  
Գեանիզա (Գանձակ)

գանենք, Հերաթի եւ Ֆերադանի գորդերէն զատ, կէս արդիական Թաւրիդներուն, հին թէ նոր Մուսուլներուն, հին Խորասաններուն, նոյն իսկ հին Մարուդներուն, Համատաններուն, եւ

Շիրազներուն մէջ: Սակայն ասոնք ամէնքն ալ պարսկական գորգեր են: Իսկ Հայոց մօտ, որոնք ընդհանրապէս երկրաշափական գծերով արտայայտուած են, թիւ 1 նկարին գծաձեւը եկամուտ է, բացարձակապէս մէր կողմէն չիւրացուելիք, որով եթէ նոյն իսկ Հայերը կը չինեն կամ կը չինէին այս տիպի գորգեր, ատոնք գարձեալ գորգագէտին համար կը մնան պարսկական:

Նոյն գրքոյկին էջ 15 (հոս թիւ 2) նկարը նոյնպէս ներկայացուած է իրը Արմինիլըն Սումաքշա: Վերջին բառը նուազականն է Սումաքին որ իր կարգին յառաջ եկած է Շամախ անունէն, որ Աղուանից են Մեծ Հայոց գլխաւոր հին քաղաքներէն մին էր: Այս գորգը որ դժբաղդաբար աւելի թրքական Մուճիր կամ Մէլէզ գորգերը կը յիշեցնէ, չենք կրնար իրը հայկական գորգ դասակարգել:

Ինչո՞ւ այս սիսալները: Բատ իս, նիւթին պէտք եղածին չափ խորամուխ չեն եղած անոնք որ հայկական գորգարուեսալ վերարծարծել կը ջանան: Բատ անոնց, Ղարապաղի, Խազախի, Քապիստանի գորգերը հայկական չեն, կամ գոնէ հայկական ըլլալնուն մասին ոշինչ կ'ըսուի, մինչ ատոնց բոլորին այժմ վերջնականապէս ընդունուած է հայկական ըլլալը: Նոյնպէս կէնձէ (Գանձակ), Քուպա եւ Շիրվան: Նոյն իսկ կովկասի բոլոր գորգարուեսալի արտադրութիւնները միւղերն են Դուբինի եւ Արտաշատի հին մանարաններուն, գորգարհեստանոցներուն, անվիճելի կերպով հին հայկական արուեստին ու արհեստին, գոյնով, բանուածքով եւ հիւսուածքով:

Դժբաղդաբար հոս երկար պիտի ըլլար ծանրանալ գծաձեւերու վերլուծմանց վրայ. Թող որ մանրապատում կատարած եմ այդ աշխատութիւնս ատուարահատոր իմ բազմանկար անտիպ «Գորգը եւ Հայերը» գործիս մէջ:

Հայաստանի գորգարհեստագէտներուն ուշադրութեան կը յանձնեմ, քանի որ հայկական գորգարուեստը վերամշակել կը ցանկան, հետեւեալ նըկարները որոնք կը ներկայացնեն բուն եւ հին հայ գորգարուեստը։ (Նկարներ թիւ Յէն մինչեւ 6 \*):

Նիւ Եորք եղած ատենս՝ Գարամեան ինծի տուաւ նաեւ քանի մը գունաւոր նկարներ գորգերու որոնք կ'երեւայթէ պիտի արտագրուին կովկասի մէջ։ Ատոնցմէ, հոս նկար թիւ 7ը հայկական վիշապ գորգերու մէկ խեղաթիւրուած նմոյշն է, շատ նման ԺԲ. զարու հայկական Սումաք (Շամախ) գորգի մը, որ կը գտնուի Նիւ Եորք Մէքրովուիթըն Միւզիլմի մէջ, Պալլարտ Քօլէֆշըն (հոս՝ նկար թիւ 8)։ Դարձեալ Գարամեանի նմոյշներէն է՝ հոս նկար թիւ 9\* Հարաբաղը, նոյնպէս գերազանցապէս հայկական, թէեւ ոչ հաւատարիմ բնատիպին։ Գոտիին Ֆիւֆի գրածեւէ յառաջ եկած հայկական գըծածեւը շատ կանուխ՝ ԺԳ. զարէն՝ սկսեալ գործածուած է Հայոց կողմէ իրենց գորգերուն գոտիներուն մէջ։ Այս ֆիւֆի գծածեւերուն մասին երկար եւ մանրամասն խօսած եմ իմ մէկ ուսումնասիրութեանս մէջ՝ հրատարակուած Անահիտին մէջ եւ յետոյ ալ առանձին հատորով արտատպուած ի Փարիզ, նկարազարդ, 1932ին։ Յաջորդ Քուպան եւ Սումաքչան նոյնպէս անտարակուսելի է որ հայարուեստ են։

\* \* \*

Այժմ ալ անցողակի՝ արհեստի վերաբերեալ երկու խօսք։

Ամբորիկի հրապարակ բարած հայ-

(\*) Ասոնց կարգէն է նաեւ պատկերն այն հայկական գորգին, որ հրատարակուած է Անահիտի Բ. տարուան թիւ 3ին մէջ, էջ 71. (Նիւ Եորքի Մէքրովուիթըն Միւզիլմի ԺԵ. զարու հայկական գորգը)։


կական նոր արտագրութիւնները չունին բանուածքի այն ամբութիւնը եւ ուժեղութիւնը, զոր կը գտնէինք հին կովկասահայ գորգերուն մէջ, ինչպէս կէնճէներուն, Շիրվաններուն, Սումաքներուն, մանաւանդ Ղարաբաղներուն եւ Քաղրիստաններուն մէջ։ Բոլոր հին



Պատկեր 8

Սումաք (Շամախ)

գորգերը այս ըրջաններուն շինուած են բուրգէ գորգի երկայնքի թելերու վրայ, մինչ արդի արտագրութեանց մէջ բամպակէ են այդ թելերը։ Բուրգը նոյնպէս գզուած եւ պատրաստուած մեքենական միջոցներով զուրկ է այն կարծրութենէն որոնց համար նշանաւոր էին կովկասեան գորգերը։ Գալով գոյներուն, քիմիական թեթեւ լուացքի ենթարկուած ըլլալով՝ այդ գորգերը զուրկ են նաեւ հին կովկասեան գորգերու զունա-




Պատկեր 9

Ղարաբաղ

գեղութենէն։ Դարձեալ դիտելով՝ հիւսուած գորգերը (ահս հոս նկար 12, 13, 14), անոնք ունին չափազանց մեքենական կանոնաւրութիւն եւ կրկնութիւն, բան մը որ զանոնք աւելի իբր առեւտուրի ապրանք քան թէ գեղարուեստական արտադրութիւն կը ներկայացնէ, որով գնողին նուազ ցանկալի։

Ըստաներս ապացուցանելու համար յառաջ բերեմ սա փաստը։ Արեւելեան գորգերը մեծ համբաւ կը վայելէին Միացեալ Նահանգաց մէջ։ Պատերազմէն քիչ առաջ եւ մանաւանդ անկէ վերջ տնտեսական ուռճացման պատճառաւ արեւելեան գորգերու պահանջն ալ մեծ չափերու հասաւ հոս, եւ ներածողները

չգտնելով պէտք եղած չափերով արտադրուած ապրանք, դիմեցին արուեստական միջոցներու։ Պարսկական զանազան կեդրոններու մէջ հաստատուեցան մեծ աշխատանոցներ, ինչպէս Սուլթանապատ։ Գորգերու արտադրութիւնը աշխատեցան իրապարակի պահնջին յարմարցնել, հրապարակի մը կամ անոր գնորդներուն որոնք սակայն գորգին մասին ոչինչ գիտէին բացի անոր վիպական համբաւէն, եւ ահա ծընունդ տրուեցաւ գծածեւերու որոնք սկիզբները թէեւ քիչ մը նման էին ժիշտարու Սպահաննեան արուեստին, այլ սակայն հետզհետէ կորսնցուցին այդ քիչ մը բանն ալ, եւ հասնող վրձին չար-



Պատկեր 10


Քուպա

ժողին քմահաճոյքին արտացոլումը ե-  
ղան: Բոլոր արդիական այսպէս կոչ-  
ուած Սարուզներուն, Լէյլէաններուն, Համատաններուն, Զարնիմներուն, Քէ-  
շաններուն գծաձեւերը գրեթէ նոյնն  
էին, թէեւ անցեալին մէջ իրարժէ շատ  
տարբերող, եւ ասոնց ամէնքն ալ այժ-  
մու խեղճուկրակ տիպերէն շատ ու շատ  
հեռու: Հրապարակը աւարեկան մօտա-  
ւորապէս 20.000.000 տոլարի նմանօրի-  
նակ արդիական ապրանքներով ողող-  
ուեցաւ, տեղացի զնողը սակայն հետ-  
զնետէ սկսաւ ձանձրանալ գրեթէ իրա-  
րու կրկնութիւն եղող, անձաշակ եւ ոչ  
արեւելեան այս «արեւելեան» զորգե-  
րէն: Եւ այժմ որ տնտեսական տագնա-  
պի շրջան մը կը բոլորենք եւ չունինք  
այլեւս խեղճուխելառ ծախսողներ,  
հրապարակին վրայ աւելի մեծ պահանջ  
կայ հին տեսակ զորգերու, հակառակ  
որ ատոնց գիները տաղնապէն առաջ-  
ուան գիներէն աւելի բարձր են այժմ,

մինչ արդիական զորգերը գրեթէ երեք  
անգամ աւելի աժանցած են:

Զանազան պատճառներու կը վերա-  
գրուի արդիական պարսկական կամ չի-  
նական զորգերուն անկման եւ հրապա-  
րակին վրայ չպահանջուելուն իրակա-  
նութիւնը: Սակայն որքան որ իմ փոր-  
ձառութիւնս եւ պրալտումներս ցոյց կու-  
տան, տնտեսական պատճառէն զատ  
գլխաւոր եւ խոշոր պատճառը Պարսկա-  
կան եւ Չինական կոչուած զորգերուն  
ո՛չ պարսկական և ո՛չ չինական ըլլալն  
է (1): Գրեթէ տեղական ճաշակով գրձ-  
ուած եւ պատրաստուած այս «արեւել-  
եան» զորգերուն մէջ տեղացին չգտաւ

(1) Որքան ալ անհաւատալի է, սակայն  
ճշմարիտ է որ պարսկական Սարուզ գորգեր  
սկսան չինուիլ... Չինաստանի մէջ ի թիէնցին,  
մոնկուլական բուրգով որ շատ աժան էր, 1926ի  
Մջանին:




Պատկեր 11  
Սումախչա

այն թովչանքը որուն մասին իմացածէր, սկսաւ ձանձրանալ, տեսնելով նոյն գոյները եւ զծածեւերը տեղական մեքենայով շինուած գորգերուն մէջ ալ, բան մը որ մեքենաները պիտի չկրնային ընել եթէ արեւելեան գորգերը պահած ըլլային իրենց հին բազմատեսակուրինը, եւ միակ զծածեւով մը արտադրուած չըլլային ինչպէս որ արդի արեւելեան գորգերը կ'արտադրուին։ Պարսկական կառավարութիւնը ճիզեր թափեց, նոյն իսկ սեղմումներ ի գործ դրաւ, արգիլելով քիմիական (ճէռհար) գոյներով ներկուած գորգերու արտածումը, և ևն, և ևն, սակայն արդէն շատ ուշ էր, վնասը զրեթէ անդարմանելի։

Այժմ սակայն անտեսական տագնապին պատճառաւ Միացեալ Նահանգաց հրապարակին վրայ պահանջը գրեթէ անդոյ է, որով Պարսկաստանի մէջ ալ գորգի արտադրութիւնը կանգ տաած։ Հիմա է որ պարսիկ կառավարութիւնը պէտք է միջամուխ ըլլայ

գորգարուեստին մէջ, ծրագրէ եւ ապահովէ միայն հին, վերամշակուած արուեստով արտադրութիւնները, եւ արգիլէ անցեալ տասնամեակի անզոհացուցիչ եւ վնասակար գործունէութիւնը։ 1931ին Թաւրիզի մաքսատան մէջ գրեթէ հարազատ եւ հին գորգերու գոյներով գորգեր տեսայ, արդի արտադրութիւն, սակայն հին արուեստ, որոնց նման արտադրութեանց հրապարակ հանուիլը վստահարար նոր զարկ պիտի տայ գորգի առեւտուրին, մանաւանդ եթէ քիմիական անձահ լուալուն եւ ատոր պատճառաւ վերաներկումին առաջքը առնուի։

Աւարտելէ առաջ իրր եղբակացութիւն ըսեմ որ Հայաստանի մէջ գորգարուեստին վերամշակումը յաջողցնելու եւ վճարող վիճակի մէջ զնելու համար, անկեղծօրէն հետեւեալ կէտերը Հայաստանի կառավարութեան տնտեսագործական մասին ուշադրութեան կը յանձնեմ։




Պատկեր 12

Քաղիսքան



Պատկեր 13

Քաղաք



Պատկեր 14  
Վրացական Քազաք

Ա.- Հարկ է որ գծարուեստին հարա-  
պատութեան հոգ տարուի, խառնուրդէ  
զգուշացուի, եւ մանաւանդ բազմատե-  
սակ գծաձեւերով արտադրութիւնը քա-  
ջալերուի, այսինքն թէ նոյն գծաձեւը  
չկրկնուի տարրեր գորգերու մէջ:

Բ.- Բամպակեայ ներքնաթելերը  
բոլորովին բաց թողուին և տեղո շարձ-  
եալ բուրդ գործածուի: Բանուածքի  
տարրերութիւնները իւրաքանչիւր շըր-  
ջանի յատուկ գորգերու առանձնայա-  
տուկ ըլլան եւ ոչ թէ միօրինակ: Ղա-  
րաբաղը Քարաճայէն կամ Քուպայէն  
տարրերելու պատճառ կայ եւ այդ  
պատճառը պէտք է պահուի:

Գ.- Գորգերու գոյները աւելի հի-  
ներուն հետեւողութեամբ կատարուի,  
մերժուի գործածութիւնը ֆիմիական  
գոյներու եւ մանաւանդ փացուցիչ  
ֆիմիական կամ հում կրաջուրի լուաց-  
ման: Տեղական (հայ) գոյները, որոյէս  
կարմիրի համար՝ որդան (ֆիումիզ),

կապոյտի համար՝ լեզակ (լանիվարտ),  
լեզինի համար՝ սաֆրան, գարձեալ  
կարմիրի համար՝ տորոն, կանաչի հա-  
մար՝ ընկոյզի կանաչ կեղեւ, եւն եւն,,  
որ մեծ մասամբ տեղույն վրայ իսկ  
կարտադրուին, աւելի գոհացուցիչ են  
հրապարակի վրայ վնտառուած:

Դ.- Զկատարել գորգերու հիւսումն  
և գծագրութիւնները խստապահանջ  
կանոնաւորութեամբ: Զկատարել ո-  
րովհետեւ կանոնաւոր արտադրութիւն-  
ները, մանաւանդ Կովկասի, զուրկ են  
հոգերանական այն վիպականութենէն  
որ զիրենք սիրցնել եւ վաճառել կու  
տայ:

Ե.- Գորգերուն խաւերը խիտ ըլլան  
եւ ցած կտրուած, բացի Խազախներէն  
և Զէրքէղ կոչուած գորգերու տեսակ-  
ներէն:

### Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

Ուիշիթա, Քանասա, 1934